



ԿՐՈՆԱԿԱՆ, ՊԵՏՄԱՆԱԿ, ԲԱՆԱԿԻՐԱԿԱՆ, ԲԵՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԱԶԴԱՑԻՆ.

Թ. Ե. Ե. — ԵՐԳԱԿ. Թ.

1876

ՏԱՐԻ Թ. — ՑՈՒՀԱԿ 54

ԿՐՈՆԱԿԱՆ

ՄՇԱԿ. ԵԽ. Ս. ԳՐՈՅ ՀԱՅԵՐԵՆ
ՓԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ.

“Մշակ”, լրագիրն զարմանալի եւ ցաւալի երեւոյթ մի ընծայում է մեր այժմու գրականութեան մէջ՝ իւր հակասական խօսքերովն ու ընթացքովն. երբեմն ինքզինքը աղքասէր կը ձեւացընէ, եւ երբեմն գրեթէ կպարծենայ իւր աղքատեցութեամբը. երբեմն կը դանդատի աղքային եղբարց ուսումնատեաց լինելուն վերայ, եւ երբեմն ոտքնհար կլինի նոցա՝ որ ուսման սիրով կը ջանան աղքին յառաջադիմութեան ըստ կարի օգնել. երբեմն իրեն գէմ քար ձգողներուն վերայ կյարձակի որ կը ծէ զնոսա, եւ երբեմն զնոսա կիժողու եւ քարը կառնու բերան ու կաղաղակէ. . .”

Որպէս զի մենք էլ իրեն նման առանց փաստի խօսած կամ գրած չըլինիմք, որքան եւ կարոտ կարծուիմք իրեն՝ դէռ գիշել անիշելու, ինչպէս որ կասէ (զարմանալի իմն քաղաքավարութեամբ), զայս միայն յիշեցնեմք ընթերցողաց՝ թէ ոչ ապաքէն նոյն թերթը դեռ շատ ժամանակ չէ որ կմեղադրէր մեր եկեղեցական իշխանութիւնը, իրը թէ նա չկամենար Սուրբ Գրոց աշխարհաբառ թարգմանութիւնը տարածել աղքին մէջ, եւ ահա այժմ իւր 20-րդ թուոյն մէջ կմեղադրէ մեր եկեղեցականները՝ որ իբր թէ կամք էլ ունենան՝ կորողունկուն լունին Սուրբ Գիրքը աշխարհաբառ թարգմանելու եւ աղքին մէջ տարածելու:

Ի՞նչ է արդեօք „Մշակին”, եւ նորա նման՝ Եւրոպական լուսաւորութեամբ պարծեցող իմաստուններին կամ իմաստակներին այսպիսի հակասութեանց մէջ գտնուելուն պատճառը, եթէ ոչ այս՝ որ իւրեանց ոսոխ-

ներուն՝ գէմ խօսած ժամանակները՝
սաստիկ բարկութեան կրից փոխորի-
կէն յափշտակուած՝ ծայրայեղ մոլո-
րութեանց մէջ կընկնին, ինչպէս որ
քնական է այս տեսակ կրօստ եւ հա-
կառակասէր մատենագրաց: Եւ յիրա-
ւի, «Մեղուին», ու «Մեղուականաց»,
գէմ կգոռար «Մշակը», երբ կար-
ծէր թէ նոքա ինչուանուն են, այս ինքն
եկեղեցականաց պաշտպանք. երբ տե-
սաւ որ Մեղուականներն՝ ընդ հակառա-
կըն՝ իրմէն աւելի հակառակ երեւե-
ցան եկեղեցականաց, երկիւղ կրեց որ
մի գուցէ ինքն էլ նոցա նմանի, կամ
թէ նոցանից աւելի յառաջադէմ չե-
րեւի, թողուց եկեղեցականներն, սկը-
ռաւ Եկեղեց-ոյ վերայ յարձակիլ. թո-
ղուց վարդասլետները, սկսաւ նոցա
Հայութապունեանցը հակառակել. թո-
ղուց եկեղեցականաց պակասութիւն-
ները, սկսաւ մինչեւ մեր Սուրբ Գրոց
հիւանալի թարգմանութիւնը, մեր աղ-
գային գրականութեան առաջին փառ-
քըն ու պարձանքը պախարակել:

Այս գիտնալով՝ գուցէ արժան էր
մեզ սպասել տակաւին խոհեմութեամբ՝
որ, ըստ ռամկական առածին, այս-
պիսի անարգ կրիւք տրեեան ինքնին
գլորի՝ առանց մեր կամ այլոց գըրդ-
մանը. սպասել որ գուցէ յետ սակա-
ժամանակի ինքնին զգաստանայ եւ
զարթնու իւր մահահանգոյն թմրու-
թենէն, հասկանայ թէ բաւական է
իրեն զամենքն անխոտիր Նեղական, զա-
մենքը ինչուական, լոյնական, աճեղայական,
Եկեղեցական, անսխալական եւ այլն երեւա-
կայել, եւ նոցա ստուերներին չետ

Տոն - Քիլսոխաբար պատերազմել, ա-
նարգել, արհամարհել, հայհոյել:

Բայց նորա 20-րդ թուոյն մէջ «Սուրբ
Աւոտարանին Ռարդանութիւնը», վերնա-
գրով եւ Ն. ստորագրութեամբ գրած
ու հրատարակած յօդուածը կըստիպէ
զմեղ քանի մի խօսքով հերքել նորա
մոլորութիւնը՝ գէթ ի բժշկութիւն
գայթակղութեան այնպիսի տկարաց՝
որ գուցէ «Մշակէն», աւելի անտե-
ղեակ են իրաց ճշմարտութեանը:

Պարոն Ն. կամ «Մշակը» իւր Դէկ-
տէմբերիան կամ Եղիշեց բարձրութիւնիցը
այս երկու հարցմունքը կանէ ճոխաբա-
նութեամբ. «Մեզ եւ կարծեմ բո-
«լոր ուսումնական աշխարհին, խիստ
«հետաքրքրելի էր իմանալ (կամէ) թէ
«արդեօք ովկ են այն գիտնական ան-
«ձինքը՝ որոնք Մեսրոպայ, Սահակից
«եւ միւս թարգմանչաց աթոռոյն վե-
«րայ այսօր բազմում են. արդեօք հը-
«անարաւո՞ր է այդ ինն եւ տաներօրդ
«(Հայութապատանելութ) դարու ուրբ-
«րոց անուանքը եւ գէթ նոցա յաճա-
«խած Աղէքսանդրեան, Աթէնքը եւ
«Բիւզանդիոնը իմանալ : Յե-
«տոյ շատ կրազձայինք իմանալ՝ թէ
«Ս. Էջմիածինը մեղ արդեօք ինչ
«ապահովութիւն է տալի՝ թէ նորա
«գիտնականաց պատրաստած թարգ-
«մանութիւնը զիստանուր եւ հարազար է
«լինելու,, : Այս հարցմանց ինքը կպա-
տասխանէ այսպէս. «Մեզ երեւում է
«թէ այս երկու հարցմանց պատաս-
«խանը չինը մի-սկ դժուար է: Այսուղ
«առաջինը թողելով, միայն երկրորդի
«վերայ կիմնի խօսքը»:

Բայց թող ներէ մեզ պարսն Դօկտօրն նախ այս ասել՝ որ այդ երկու հարցմանց եւս պատասխանն աշխարհի բնին է մեզ համար. Եւ նախ՝ եթէ այդ նորա հարցումը ակնարկութիւն է սուրբ Աւետարանին այն խօսքին՝ թէ և Յաթուրն Մովսիսի նստան գլուրքն եւ փարիսեցիք, ինչո՞ւ ուշ չի դարձըներ այն խօսքին էլ որ կյարէ Փրկիչն մեր՝ թէ և Զամենայն զոր ինչ ասիցեն ձեզ՝ արարէք եւ պահեցէք, բայց ըստ գործոց նոցա մի առնէք, : Բայց ոչ. յօդուածագրին միտքը ծաղրածութիւն եւ հեղնութիւն է՝ անարժան իւր դօկտօրութեանը. թող ուրեմն եւ մեզ ներէ նորա ծաղրածու հարցմանը դէմ ասել. Այն աժոռոջն վերայ եթէ այսօր չեն բաղմում, բայց թեւակոխում են բաղմի այնպիսի աշխաց անձինք եւ անուանանական վեղար վարդապետաց՝ որ յաճախած էն Ցիւրիս, Հայդէլբերգ, Քոն, Գորպատ, Գէօտտինգէն, Ստրասբուրգ, Պարիժ, Լոնդոն եւ ուրիշ Գերմանական, Գաղղիական եւ Անգլիական ֆիզիկական, ուշուաչութիւնական, լինչվուստիւնական եւ ուրիշ ուսմանց գասախօսութիւնք լեզու յարմար համալսարանաց մայրաքաղաքները, որք եւ կարծես իրենց պարտք համարած էն՝ ոչ միայն մեր նախնի սրբոց թարգմանչաց նուիրական լեզուն պախարակել, եւ եթէ կարողանան՝ ըստաննել, այլ եւ նոցա ամենէն պատռական անմահական յիշատակը, որ է մեր Սուրբ Գրոց հարազատ սքանչելի թարգմանութիւնը, անհարգել եւ փճացընել, անհարազատ եւ լի սրխալմաօք անուանելով նոցա ոսկեղի-

նիկ եւ նախանձելի աշխատաւթիւնը. Մեզ երեւում է որ պարսն ն. ին երկու հարցմանց առաջինն այս կերպագրաւական գիւրքին է լուծել, և ակ երկրորդին լուծումը տալու համար մենք նախ այս կասեմք մեծապատիւ յօդուածագրին՝ թէ որ եւ իցէ թարգմանութեան լաւագութիւն կամ պահանջնելու հաւաաւալ համար՝ նախ յիրաւի պէտք է ունենալ թէ թարգմանութեան բնագրին եւ թէ նոյն իսկ թարգմանութեան ընտիր եւ հարազատ օրինակը. եւ երկրորդ լաւ իմանալ թէ բնագրին եւ թէ թարգմանութեան լեզուները. Արդ և Մշակի, յօդուածագրին խօսքերէն յայտնի կերեւի որ նա բնաւ ամենեւին տեղեկութիւն չունի Բնիշիական հնախօսութեան հանգամանքներին, ոչ երայիական, Յունական, Քաղցւական, Ասորի և ատին եւ ուրիշ բնագրաց եւ թարգմանութեանց, եւ ոչ իսկ գոնէ հայ թարգմանութեան պատմութեանը եւ յատկութիւններին, որոց վերայ խօսելն ուրիշ ժամանակի հարկ է թողուլ: Իսկ Յունական լեզուի ինքը անտեղեակ է, յայտնի է որ նոյնչափ անտեղեակ է եւ մեր գրաբառ լեզուին, որոյ համար կլսուտովանի թէ և Գրաբառը մեզ համար բանը կարուրէ, : Ապա ուրեմն իրաւունք չունիմք արդեօք ասելու՝ թէ և Մըշակը և անձեռն հաս է այսպիսի խնդրոյ մէջ մտնելու, ուստի եւ ոչ իրաւունք ունի որ եւ իցէ լուծումն պահանջելու իւր հարցմանը, եւ նորա յետ այնորիկ ասածները արժանի չեն պատասխանւոյ: Սակայն որպէս զի մենք եւս իրեն

նման անձեռնհաս չերեւիմք՝ նորա տը-
գիտութիւնը պարզելու, բաւական հա-
մարիմք այստեղ գոնէ այս ասել՝ յա-
պահովութիւն սրտի Կոկտօրին եւ նորա
համամիտ ուսումնականաց, նախ՝ թէ
այս, մեր նախնեաց բառն նարդանու-
նիւնը սունեն, դառնըն-է կը մանաւ-
երկրորդ՝ թէ եջմիածնի գրադարանում
իս բազմանիւ առեգարան այլ եւ այլ ժա-
մանակներում այլ եւ այլ անձինքներից
գրուած, բայց նորանց և աշխան եւ ան-
նան չե մասն ընդհանրապէս եւ ըստ
էական բառից եւ բանից եւ մասնկաց
անգամ. քանզի իւրաքանչիւր օրինա-
կողը ու նէ իւ սրտին սուզան սու իւ սրտին
կորածը գրել է, (ինչպէս որ Կոկտօրը
ձրիաբար զրագարտում է), այլ մեծաւ
խղճահարութեամբ եւ գրեթէ ծառա-
յաբար օրինակած է իւր առաջի ընա-
գրիցը. Երրորդ, զուր է «Մշակին»,
կասկածիլը՝ թէ «Արարատը իր բոլոր
և խումբովը մեծ տագնապի մէջ պէտք
է ընկնի այլ եւ այլ ընթերցանու-
թեանց որ սէկլին ճշմարիտ եւ հարա-
զատ մինելը իմանալու համար», .
վասն զի այդ մասին դժուար բան մի չէ
բուն Յունարէն ընագրին գիմելը, եւ ոչ
թէ «Մշակին», նման Սլավենէնին կամ
Բուզանդանաց թարգմանութեան կամ
նոր Ռուսէնին թարգմանութեան գիմելը
ինչպէս որ ինքը «Մշակը», փորձել է:
Չորրորդ, թէ մեզ բոլորովին անհիմն
եւ ծուռ, եւ մեր խնդիրէն զուրս կե-
րեւի այն հետեւանքը՝ զոր կհանէ
«Մշակը» ի համեմատութենէ Սլավո-
նական թարգմանութեան եւ նոր Ռու-
սերէն թարգմանութեան, ասելով, թէ

«Ուստաց եկեղեցին իր մինչեւ ցարդ
գործածած Սլավոներէն Աստուածա-
շունը իրբեւ ների նարդանունիւն ճա-
մանաչեց եւ սուսածանոյն աղբէ-ընը (այս
ինքն Լուտերի եւ այլոց Բողոքականաց
թարգմանութիւնից) լուսածոյն թարգ-
մանութիւն ձեռք բերաւ, : Եւ հին-
գերորդ, թէ աներիւն քաջութիւն չէ,
այլ յուժ յանդունքն զատողութիւն է
ըստ մեզ այն եղբակացութիւնը՝ զոր
կհանէ «Մշակը», իւր անհիմն խօսքե-
րից՝ երբ կասէ. «Մեր եղբակացութիւ-
նը յառաջ տանելով՝ պէտք է աներ-
կիւղ ասել, թէ Նէ գրաբառն եւ ների,
«անդունաւոր և անհարապար նարդանու-
նունիւն է. Բող «Գշենէ ունոյ»
«անդամ անուանի շղունակներին» :

«Մշակը», տխմար յօդուածագիրն
գոնէ այս վերջին ծանր խօսքը չէր. ա-
սել եթէ գիտնար թէ Հայերէն թարգ-
մանութիւնը «Գշենոյ համօրէն թարգ-
մանութեանց Սուրբ գրոց», անուանովը
ոչ հայ էր եւ ոչ Ա. կը մանաւնի մասնան,
այլ անուանի հնախնդիր եւ լեզուագէտ
Մանիւնին Լահունը բողոքական գաղղիա-
ցին, եւ այն՝ գրեթէ հարիւր յիսուն
տարի մեզնից առաջ. ուստի նորա վր-
կայութիւնը անժիստելի պէտք է լի-
նէր՝ եթէ ոչ մեզ՝ գոնէ «Մշակին»
համար:

Ի վերջոյ չեմք կարող իմանալ՝ թէ
ինչ կուղէ ասել պարոն ն. այն խօսքով՝
որով կվերջացնէ յօդուածը. «Հիմա
որ Ուստաց Սիւնհոգոսին տպած Աս-
տածածաշունչը մեր ձեռքին է, (կա-
սէ), այլ ևս չե կարող Ա. կը մանաւնին
և հալածել Կ. Պոլիս եւ Նիւ-Եօրք ուլ-

«աղած տաճկահոյ բարբառով Աստուածածունը՝ թիւր բացատրութիւնք, առնհարազատ թարգմանութիւն եւայ-
լըն ասելով»:

Կուզելինք իմանալ՝ թէ Ռուսաց Արևին-
հոդոսը արգեօք, ոչ թէ իրաւունք ու-
նենալ, այլ եւ մոքէն անգամ անցու-
ցած է տաճկահոյ բարբառով տպուած
Աստուածաշնչին թարգմանութեան
թերութիւնը կամ անհարազատութիւ-
նը քննել թող թէ «Մշակին», պէս
իւր չգիտցած խնդրոյն խառնուելով՝
վճիռ տալ ընդհանրապէս Աստուածա-
շնչին Հայերէն թարգմանութեանց
վերայ:

Վերջացնենք մեր խօսքը՝ խոստանա-
լով անպատճառ կատարել «Մշակի»,
կամ նորա աշխատակցին վերջին խրն-
դիրը, այս ինքն ցուցանել փաստերով
թէ այն նոր թարգմանութիւնքը որոց
ինքը պաշտպան հանդիսանալ կուզե՝
յիրաւի անհարազառ են և չեն սեռանօտ,
«որ ժողովրդեան կառիւծները խարստին»,
վասն զի այս իսկ է նաեւ մեր նպատա-
կը, փարատել մեր ժողովրդեան մոքէն
այն կասկածները՝ որ «Մշակին», այս-
պիսի յօդուածները կծնանին ժողո-
վրդեան մէջ, եւ բազմաց մոլորութեան
պատճառ կլինին:

ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՐՃԱԿԱՒԱՆ ՅԱՐՃԱՐՈՒԽԻԱ-

(Ն-րան. և Ք-րէ)

ԱՐՃԱԿԱՒԱՆԱՅ ՏԵՂԻՆ.

Երշակաւանայ տեղին՝ զոր Կորենացին
կդնէ «ի թիկանց կուսէ Մասեաց լերին»,
եթէ Ճիշդ առնունք, աւելի Մասեացոտն
գաւառի մէջ կանկանի՝ քան թէ ի Կոգու-
միտ. վասն զի եթէ Մասեացոտն գաւառը
կհամարուի Երարատ լերին Հիւսիսային
ստորոտքը յարեւելից յարեւմուտք, այն
քարակառուր երկարաձիգ առապարը, որոց
քարակարկառի մէջ կնշմարուին տեղիքն
Փառախոտոյ յարեւմտից Տաշըուռուն ա-
սացեալ գեղջ, և Զոյակերտ ի Պարազօ-
եռւն գեղջ տաճկաց նոյնպէս յարեւմտից
մինչեւ յԵրհաճ զիւղ. որոյ կործանուած
և սե ապառաժ անհեղեղ բերդաքարերի
վրա կնշմարուին և այժմ բենեաձեւ զրեր
ի նախնեաց, ըստ այսմ Երշակաւան ևս
անկանելով Մասեաց լերին հարաւակող-
մը անմիջապէս նորա թիկանց վրա բարձ-
րաւանդակ ձորամիջին, որոյ արեւմտա-
կողմն հիւսիսից հարաւ կպատէ լեառն
Գինայ, Օրկովի ասացեալ սարը. նորա
այս զրիցը կերևի Երշակաւան Մասեա-
ցոտն գաւառի մէջ:

Իսայց Կորենացին բնչպէս Երշակա-
ւանայ, նոյնպէս և Կոգովիտ գաւառի
համար որ զրել է զթիկամբք Մասեաց,
յետակայ պատմիչք համարել են թէ և
Երշակաւանն է Կոգովիտ գաւառի մէջ.
ըստ որում նորա համար ևս զրած է «ի